

X

Վերջին հինգ-վեց ամիսներուն, Հայաստանի և արտասահմանի մէջ երեւցան բազմաթիւ շահեկան զրքեր, զրական կամ բանափական բովանդակութեամբ և որոնց ոմանք

մշձարժէք դործեր էին: Դժբաղջարար տեղը կը պակսի այս քրոնիկիս մէջ ատոնց վրայ խօսելու համար: Յահորդ թիւի քրոնիկս մէծ մասմբ ատոնց պիտի նույիրեմ:

Ա. 20ՊԱՆԵԼՆ

Ա Ա Թ Ո Ւ ՊԱՏԿԵՐ ՄԲ ԽՈՐՀԸՐԴԱՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Մանկամսուրնե՞ր . . . մանկամսուրնե՞ր . . . Խորհրդային Հայաստանի ամէն կողմը մանկամսուրնե՞ր:

Ո՞րքան յուսադրիչ երեւոյթ մը, այդ քընոյց, սիրուն, փափուկ էակներու ներդաշնակութիւնը:

Ո՞րպիսի քաղցր իրականութիւն մը այդ աննախապաշար, անմեղուկ և զիւրահաղորդ հոդիներուն համախմբումը:

Եւ տասնեակ մը մանկավարժ կանայք եւ բժշկուհիներ որ կը հսկեն այդ փոքրիկ մարմիններուն եւ հոգիներուն վրայ, կը ճգնին սորմեցնել անոնց մաքուր եւ առողջ պահել իրենց քնքոյց, սիրուն, փափուկ մարմինները, դիտակից կանայք որ կ'աշխատին սորմեցնել այդ փոքրիկներուն զերծ պահել իրենց աննախապաշար, անմեղուկ ու զիւրահաղորդ հոդիները նախանձէ, ատելութենէ, շահաղիտութիւնէ:

Ինչպիսի մխիթարութիւն . . . յտեսնե՞ր Հայաստանի մանկամսուրներուն մէջ՝ անմաշութիւն, անկարութիւն, նախանձ, կոիւ եւ աններդաշնակութիւն . . . ի՞նչպիսի քաղցր սփուռանք՝ տեսնել հայ մանուկներու շրթներուն վրայ ժպիտներ միայն . . . Հայաստանի ապառայ սերունդը, ժպիտ ու երդ ունեցող մանուկներու սերունդը, ի՞նչ քաղցրութիւն:

Աչա այսպէս, Խորհրդային Հայաստանի մանկամսուրներուն այցելութենէս, խորապէս խանդապառուած, և անսահմանօրէն սրտապնդուած, վերադարձիս, հանդիպեցայ փոքրիկ Սաթոյին:

Ինքնաշարժը կանգ առաւ հին Եսեւանի թուամասներէն միոյն մէջ, բլուրին վրայ: Գիտնակոր խրձիթներ, իհաւաքանդ տուներ հին ժամանակուածն բարքերու եւ ճարտարապետու-

թւան պատմութիւնն ինծի կը կրկնէին, մինչ իմ առաջնորդս կը ջանար շահեկան բացատրութիւններ տալ ինծի: Աչքերուս առջեւ պարզուած էր քաղաքին բնդուր տեսարանը: Հեռուն յազթապանն Արարար, անդի՞ն՝ Արադաշը եւ հանդիպակաց լեռները ու անոնց կողքին կառուցուած նոր չինքերն ու հաստութիւնները, դործարաններն ու այդիները:

Մեր առջեւն է Զանդու գետը, կամուրջ մը եւ մէկ աննի անցորդներ: Հեռուէն կ'երեւայ նոյնպէս Ս. Սարգիս եկեղեցին որուն զմբէթը հոգարտորէն կը բարձրանայ երկինքն ի վեր, զողցես ապացուցաներու համար թէ հո՞ն Քրիստոնէութիւնը մեռած չէ, այլ դրականապէս կ'առանի համանայացութեամբ:

Կը դեռեմ շուրջս, խորհրդածելով: Ի՞նչ անցեաւ, ի՞նչ պատմութիւններ կը պարփակէ այս հին քաղաքը որ յաճախ բարբարոս ժողովուրդներու արյաւանքին ենթարկուած՝ կորոնցուցած է մասամբ հայկական քաղաքակրթութեան, հայկական նախաձեռնութեան տիրականութիւննը եւ ակամայ իւրացուցած է յաղթական աղդերու բարքերն ու սովորութիւնները:

Այսօրինակ մտածումներ պահ մը կը կապտեն ոտքերս եւ տասնեակ մո քայլեր կը հեռացնեն զիս բնկերներէս, որոնք արդէն սկսեր են զանդագորէն զէպի զառիվարն իջնել, դեռը զիտեյու համար: Զեմ հետեւիր իրենց . . . Խորհրդաւոր յոյզ մը համակեր է զիս այդ պահուն. Եսեւանը կը խօսի հոգիիս, որովհետեւ անցելին՝ եւ նոյն իսկ շառեր առաջ՝ հոն ապրած հայ ժողովուրդը, եւ այսօբուան մնացորդս ուրինոյն ժողովուրդնին, խորապէս կը խօսի հոգիիս:

Մտածումներէս սթափում մը յանեած: Մուշ շանի վարքիթիներ կը հաւաքուին մեր ինք-

նաշաբարին քով եւ հետաքրքիր կը նային ինձի : Մին կը ժպտի ինձի, անոյշ նայուածքով . կը շիսէ հետաքրքիր ձեռքիս մէջ բոնած լուսանկարի մէքենան զոր կը չանամ պատշաճեցնել լոյսին, կարենալու համար լուսանկարել ընդհանուր տեսարանի :

Անոյշ նայուածքով փոքրիկը — սիրուն աղջնակ մը — հետզհետէ կը մօտենայ ինձի . քիչ մը վարանումով, եւ կը նայի ինձի, կը նայի նորէն ձեռքի զործիքիս ու կը ժպտի :

Իրեն կ'ընկերանան երկու ուրիշ փոքրիկ-ներ : Էրենց հետ խօսելու փորձ մը իմ կողմէ : Թուխ տղեկ մը հայերէն լեզուով կը պատասխանէ հարցումիս : Իր անունը կը հարցնեմ քնքութեամբ . «Միւրսալ է», կը պատասխանէ : «Միւրսալ, առ Հայու անուն է», կը հարցնեմ ես երկմաննորով : «Ոչ», կը պատասխանէ տղեկը, «Մենք թուրք ենք, Սաթօն Հայ է», ու ցոյց կուտայ ինձի անոյշ նայուածքով աղջնակը :

Անվարանորէն կը մօտենամ անոր, դուբ-դուբանքով, դմայլանքով . . . Սաթօն իրապէս զեղեցիկ աղջնակ մըն է, հաղիւ եօթը տարեկան : Նրանաշակ, մաքուր հազուաս մը հա- շաւած է . շառւչուք սանտալներ միայն իր ան- դուլպայ սաքերուն : Թեւերը հոլանի, արեւէն այրած, թիսացած թեւերը որոնք լեցուն, ա- ռողջ մկաններ կը պարզէն : Ճակատը բարձր է, իսկ իրանը նրանձեւ, մազերը ոսկեփայլ են ու զանգուր, իսկ աչքերը դմայլի իօրէն զբաւիչ է, տիբանոյշ . պուպրիկի մը դէմքին պէս աղուոր է իր դէմքը : Անյալօրէն կը դիտեմ զինքը, կը խօսիմ իրեն հետ : Սաթօն ժպիսով կը պատասխանէ իւրաքանչիւր հարցումիս, հիացումով, երազանքով պարուրելով զիս, եւ կը լուսանկարեմ զինքը . . . իրմէն յիշատակ մը ինձի . . . :

Շատ կը ցաւիմ որ բան մը չունիմ քովս, ժամփտ մը, փոքրիկ թաշկինակ մը, բան մը, իրեն տալու : Միայն ութը ոուրիշ ունիմ պայ- ցուակիս մէջը : Թերեւս ի փոխարէն իրենց հայերէն խօսելէն զգացած հաճոյքիս, ման- բուքները կը պարագամ թուրք փոքրիկներուն ձեռքը, երկուքն ալ հապճեսով կը զբաննեն զանոնք, չարաձնիօրէն զոհունակ դէմքով : Իսկ մնացեալ թղթաղրամները, ընդամէնը հինդ

առորդի, կը փորձեմ դնել անուշաչուի Սաթօյին ամիսն մէջ : Ան յամասօրէն կը մերժէ նուէրս ըն- դունի :

«Ինչո՞ւ», կը հարցնեմ իրեն մեղմօրէն, «Ինչո՞ւ չես առներ» :

«Չեմ ուզում», կը պատասխանէ երկմը- ամներով :

«Դու չեղում իմ նուէրը առնել», կը իրկնեմ ևս անհունօրէն վշտացած, տիրում :

Զգայուն աղջնակ, կը տեսնէ անկեղծու- թիւնը իմ տիրութեանս եւ կը յառէ նայուածքը շետանին : «Ուզում եմ, էլի, բայց լուր չի առ- նելը» : Եւ վաղելով կը հեռանայ ինձմէ :

Մէր ինքնաշարժը մեկնելու պատրաստ է արդէն վնկերներս ինձի կը սպասեն : Ակամայ կը զբաւեմ տեղս, աչքերովս միշտ Սաթօն փնտ- ուելով, իսկ ձեռքիս մէջ բանած թղթաղրամներս կարծէք կը կոտտացնեն մատներս : Ինքնաշար- ժին մէջէն, յանկարծ ուբախութեամբ կը նրշ- մարեմ զինք որ կանգնած է քիչ հեռուն, ճամ- րուն եղերքը :

Կուզեմ կանգնեցնել մէքենան, կ'ուզեմ զեռ և բկաշը ատեն խօսիլ փոքրիկ Սաթօյին հետ . . . Կուզեմ, անդիմազրելի փափաք մը կը զդամ չերմօրէն դրկերու եւ համբուրելու այդ հպարտ, վեհուկի հայ աղջնակը, բայց մէքենան կը սու- բայ : Հեւասպաս վազքով մը, կը մօտենայ սա- կայն Սաթօն մեր ինքնաշարժին, խուսափուկ բայց անմոռանալի պատկեր մը եւս զծազրելու յիշողութեանս մատեանին մէջ :

Տիբանոյշ ժպիս մը իր դէմքին, վեհանձ- նութեան զրոշը իր աշքերուն խորը, կը ճօճէ իր աչ ձեռքը օզին մէջ, վերջին մնաս բարովի ժեսթով մը : Ու իր պատկերին անհետացումով մոայլ զատարկութիւն մը կը թողու իմ սրտիս մէջ . . .

Օրե՛ր անցեր են այդ թուականէն ի վեր, սակայն մոոցած չեմ ևս փոքրիկ Սաթօն, ընդ- հակառակն յաճախ ականջիս կ'արձաղանդէ իր քաղցրահնչիւն, աղնիւ արտայարութիւնը . «Ուզում եմ էլի, բայց լուր չի առնելը . . .» :

ԱԼԻՍ ՕՏԵԱՆ

Փարիզ, 15 Դեկտ. 1935